

Հ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԱՐԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐՈՆ

Այս անուանակոչութեանց համար իրաւամբ կը գրէ Ռ.սուցցապետը. “Հայոց այլեւայլ տառերու անուններն ինձ ստարոսի կ'կրեւան։ Քարամանցի ցուցաբն կ'իմանամ որ երթուղիքն այսակն կը կոչուի եղջր՝ երթուղիք ուղիերդ։” գրուելուն համար, բայց նաև իսկ այս առեղծուած է մնին. եւ ինչն բուրքէն կը կոչուի միջադ այն գիրն՝ որ համեմատեալզ գլաւագիր-երկամագրին ընդհակառակն շատ անհանուր գիր է եւ ոչ բոյորածեւ։

Այս գիտազուղթինը յամենայն գէպս ուղիղ
եւ իրաւացի է. թէեւ առ այժմ՝ չկարենանք
բոլորվին ապահով մեխութիւն տալ այս
անուններուն ծագման պատճառին: Դիւրաս
կը Պորդոտի մարդ այս անունանիշուութեանց
ամենն ալ իրեւ նորագցն ժամանակի գիտնոց
գիւտը համարելու, ինչպէս իրօք են օրինակի
համար, մեզի ժամանակակից Սէվինչեստոնիուուն
եւ Անգլիա էր: անուններոք:

Սակայն այս անուանակոչութեանց գլուստ-որները բաւական չնոտ թիւն ունին, ունէ քանի մը զար. եւ կրնակի ըսել որ յատուկ խոռզարկութիւն մ' այս անուանակոչութեանց շատ աւելի բարձր հնութիւն մը կրնայ ցուցընել. Ամենէն աւելի անշատուկ կոչումն է՝ բարբեր անունն, որ սակայն բաւական չնոն բացատրութիւն մըն է. Մեր մասենադարանի թ. 7 ձեռապիրը, Յայսմաւուրք մեծ ու կանոնաւոր բորբդով՝ Արմեն արենայէ զրուած Աւագ վասն Եկեղեցաց ՊԵԸ (= 1439) թաւականին, ունի յիշատուկ կամ Համոսու կենսագրութիւն մալ՝ կէս չափեալ եւ կէս արձակ՝ “Երջանիկ մարդագաւեալ գէւորդու” որ նշանաւոր էր գրչութեան արտօնութեան. Ասոր վարութ մէջ կը կարգակը. “Աննէր եւ լուսուսուր էրւունու գեղեցիկի եւ ճարտարագրեամբ, քանիզ ազիւն էր եւ արագ առ ի գրել, լսու նմանութեան մեծին Եւագրեա. . . Զբուրունի էլ Հայրենի եւ շնուռակ հնա ուս յարդի, նաեւ ճօփ վերագասի որ Համայն ից բազալի բազմաց առնէր արդիւն եւ յօլովց երեւ ուսու էւնելի՞ ոչ մասն ընթերցաց այլ եւ Գնուառանից, Աւագ գէօրգի

Karamiantz, Verzeichniss, p. VI: „sogenannte Eisenschrift, *ɛptwʃt-wqhp*, d. h. mit eisernen Stäben geschriebene Schrift.“

1 p. 7, Fig. 593. *urbu* "Bulgaria 49 48"

վարդապետ նշանաւոր եւ յօժմարափյթ գրիչ-ներէն էր, որպիսիք ցանցառ չեն յիշուիր յիշատակարանաց մէջ, ծիշդ այնպէս ինչպէս կային ծաղկագրաթեան այնպիսի սիրող արուեստագէտը, որ ձեռք բնկած ամէն գիրք ծաղկելու եւ գեղցկացընկու կը ձեռնարկէին¹: բայց մզի համար կարեւոր է այժմ՝ «Կուրտէ ինը անուանակողութիւնն որ լըստ այս հասարակ էր Ժ գարեն ալ յառաջ: Նզական է «Ավ-ս-էքս կոչումն» սորիշ անց չենք հանդիպութիւնն ունենալու համար ընթացը կը լրերէ, ասով միայն մեր «Երկախտագիր», կոչած կընայ հասկցութիւնը որուն արդէն «ին ուրուէն ճարտար գրչութիւննեն այն ժամանակները՝ «յարդին էր եւ անհաւա-դիւտ շատոնց ընդհանուր գործածութենէն եւ լածով: Անչուշտ այն «Հին տառից, ձեւը՝ ա-սիթ տուած է այս բացարար թեան: Եւ՝ կինանց ըսել՝ մեր այժմ՝ «միջնմերուզեան» կոչուած գրերը շատ լաւ կրնային նշանակուիլ իրերն «արիւածածել²», այսինքն երկայնաձև չըրե-

կուսի՝ աղլեսնամն. (տես «Ցուցակ», Տիստ. Ա. 3-4:) — Անշոշտ բոլորգրի տեղ՝ “գրչադիրը” բացատրութիւնը կը գործածէ ժեւ գարուն Միաւ- բանողաց կարգէն Միթմար Ըպարանեցի, խօսե- լով Ս. Գոյոց այլիւայլ մասանց վկայ՝ թէ կը գտնուին “ի մագալզաթ եւ ի թռողթ, եւ էլութիւն եւ էլութիւն, եւն. յատկապէն Սաղմոսաց հա- մար ալ գրելով՝ “Աչ է միապէս ամենայն Սաղ- մոսարան, որպէս յատ է յէլթիսիքր եւ է էլու- թիւն եւ յայլ հնդիւն,» (Հման. Հ. կիշ. Բառք:) Կը յիշուի Արգանայ Պատմութեան Վենետիկի Միթմարեաց օրինակին յիշատակարանն, ուր գրիչը կը նշանակէ թէ “Ես Պազար արեղայս բոլոր գրեցի մինչեւ ի հոս. Նորք (այնուհետեւ) ուսույ նոր գրեցի՝: Հոս կը վկայուի Խաեւ թէ յաձախ, նիշպէս արդէն ծախօթ ալ է, երբ արդէն ատական նոր եւ գիրքագյն եւ եւեր գործածութեան մէջ էին, գրեցին բար տականին ինչն տառաձեւելը կը գործածէին՝ նյոն ընդունած ըլլալով լւա գրել՝ ըստ արուեստի գրչութեան: Արդէն՝ բացատրութիւնները Հա- շուելով՝ գիրք մ’օրինակելու գիրքաւ չըր ձեռն արիեր մէկի, առանց իւր գրչութեան վայել- չութեան վրայ համոզուած ըլլալու եւ կամ գոնէ ներողութիւն ինտրելու իւր գրութեան Խոսըրութեան, համար: Յիշատակարանաց մէջ յաձախ կը հանդիպիք այսպիսի խօսքերու. եւ քիչ չեն այն գէպքերն ալ որ գրիչը ներո- ղութիւն կը ինդրեն իրենց օրինակութեան գրին նուազ կասարեալ ըլլալուն արգարացնելով իրենք զիրենը անող թէ “առաջն գիրն, եր կամ առաջն գիրը զօր օրինակել համարձա- կած էին, եւն:” Եւ այս “առաջնիքը շատ անդամ

կանոնաւոր ու մաքուր գրչութեամբ են, որ նշանակ է այն գարերու գրչութեան արուեստի ուսման տարածած խնամից: — Կը թողունք այս կարգի ուրիշ բազմաթիւ յիշատակութիւններն յառաջ բերել: Կը բաւէ մեր վախճակին հա- մար՝ համոզուիլ որ այս անուանակութիւններ, նաեւ անոնք որ նոր կ’իրեւան, այսպէս “գլխա- գիրը՝” եւն, բաւական հնութիւն ունին, գոնէ քանի մը դարու:

Աւելի գժուար է այս անուանակոչու- թեանց շատերուն միշտ պատճառը գտնել գո- հացոցիչ կերպով: Խնձո՞ւ օրինակի համար՝ “Առորք կը կոչենք ոյն գիրը: Բառին ծագումն յայտնի է. առուուած է լատին notarius բառէն՝ կամ ուղարկի կամ միջնորդութեամբ յետին- բիւզանդեան սորարու բառն, զոր ցայսօր ալ կը գործածենք՝ “Առորք եւն:” Անշոշտ կնայ ըստ այսօն ըստիւի՝ թէ “Նորք է գիր մանք՝ իրը նոր, կամ սեպհական նոտարաց եւ երագագիր դպրաց՝ որ ի յետին դարս հնարիեցաւ, զինի բոլոր կոչեցիալ գրոյ հնարիեց զիին երկագա- գիր ասացալ հին Կանագրաց:” (Հ. կիշ. Բառք:) Սակայն բառ ինդիին ասով մենուուած ըլլալոր. ինչո՞ւ նոտարի կամ զպրի գիր պիտի կոչուէր միշտ ոյն գիրը եւ ոչ ուրիշ մը. օրի- նակի աղագաւ մեր “բոլորգիր, կոչածն, որ՝ համեմատութեամբ հնագուննեն՝ նյուշափ աւելի դիւրագիի էր եւ “երագագիրի յարմար, որ- չափ Կոտորու՝ համեմատութեամբ բոլորգիրի. եւ

Ենուուշ կէմք “Առ հենուշ Շերտունին: այս մայն ցան- կցեալ հոգելց տասիս, արցոնէ անմեղուրի լինել խո- ցութեան և սուլունաց որ ի մայն էն եւն. (Ցուցակ էջ 636.) Եւ նմանեց: (առ անդ էլ բար 732 եւն:) — Միշտուն դրի պիտիւոյ գրութիւններ իրարու համեմա- տելով՝ գրութեան արաւետի ալ հետաքան զարգացու- թե կաստերութիւն կը աետանի: Այս հարց օրինանիք քիւ առան հաւաքան մէջ կը խօսիւ: (Հման. “Ցու- ցակ էջ 52: ”)

Հ զնութ: Տեղ. Հ. կիշ. Բառք: Ա. Վենետիկոյ ճեռադրաց ենուուշ կատարեցի մը համաձայն Վարդառու Պատմութեան գործատականնեն մայն կնամ կոչուած առաւետ ըլլալ. վաս ից այս օրինակն եւ որ կուց բար եւ միւ կես նոր գրութեան: Օրինակ Ա. թէ Բ. (Վերբան 272-28 = 1807 թուն) ոք նոր գրութեան առաջաւետն զործածածն ան (ապ. Ա. էնեա. 1882, Յալք. էջ ֆ. Ծայ. մարդու եւ, ինչպէս նաև Օրինակ եւ, միւ Օր. Գ. մասն հուր է Հաստարակից Գունդ օրինակեր սուպէտի զարգացակ կատարեան:

Տ Այսպէս՝ ի միւ պայտ ՈՒԹ (— 1560) թուն Արտիթակ պիտ Շարունակոց մը զոր առաջանան կը գրէ: “Առ հանդիպէս մաս տեսած մետք կամ հանդիպէտ գիրքունք, ուժ եղաքը, մը մաշտակէց, ով պայտ է մեր կարքիւ, ով յա- սուն էն էն եւն. (Ցուցակ էջ 453:) Կարտաշուր- ակար Հ. թէ 1502 ապրիլս Շարունակոց մը զոր լուս նուազու արքուն կը նորդէ թէ Խոսքարթեան ու զալաւ- նաց անմեղուր լեռուք. ով սունի լուսնաց այս է որ գրեցի. (Ցուցակ էջ 532:) Ֆանի անապատի մէջ ՁԻՒ (— 1270) թուն գիրք մ’օրինակելով Յալք. կրօնաւոր նայ

միէւ գպիլը ու նոտարը չե՞ն գործածեր բռ-
լորը՝ նոտրի ընդհանրանալին յապաջ: — Ընդ-
հանրագէս խօսելով՝ այս կարգի անուանակո-
չութեանց բռն ծագումը դժուար է որոշել ու
մէկնել՝ ամէն տարակուանքէ ալ զերծ գըտ-
նուելով: Ամէնին միջին է բարդուիր, բառը՝
այսպիսի տառաձեւերով յահացացոած, որ
«բոլոր» կամ կըր չեն յատկապէս, այլ ան-
կիւնաւոր, եւ որ միւս ամէն անուններէն աւելի
անյատուկն եւ անյարմանն է: Այս անուանա-
կոչութիւնը թէւե չին՝ յամենայն դէպս առեղ-
ծուած կ մայ մեղի:

Գալով՝ “Երիշնեւէ անուան՝ ջանացուած
է մեխութիւն մը տալ; Վերը յիշած քարա-
մեանցի մեխութիւնը թէ Երիշնէ ողինեւու
գրուելուն՝ պայզէս անուանակիցուած ըլլայ;
պետք չէ բառացի առնուլ, որ սոտուի առեղ-
ծուած կը լլար; Իւր միտքն է անշուշտ ըսեւ թէ
Երիշնի եււու գրելը տուած ըլլայ առիթ պայ-
անուան: Ի հարկէ ուրիշ ինդիր է թէ պայ-
մեխութիւնը ճիշդ է թէ ոչ: Գոնէ սարակու-
սական է մեխութեանս իրը Հիմն առնուած
իրողաւթիւնը: Երիշնի եււու կամ աւելի ճիշդ
խօսելով՝ էրոց, ծանօթ էր ինչպէս ամեն ազգաց՝
ոյնպէս Ճայց ալ: Ասով կը “Գրեկին, (քան-
դակէին) արձանագրութիւնն. ասով կը գրեկին
ասուուի: մոնէ ենթակայի Փայ կամ “տիփ-
տիկըն, նշն գործիքով հարժելով գրուած
մմով նոր գրեկու համար: Այս կ'ախնաբեր
կ'ախնաբեր կ'ախնաբեր կ'ախնաբեր

օրինակ՝ համար Ա, որը սահմանացր առաջ բարեկարգ համար գրելով (Ա, Ք), թէ Համբարձում՝ “զամանակ երես քարին իրոք էրաւ զայտ հորինելու” բազում իրեւ է նու բերեց, եւն տառապեան բաւեռ-ուագիրն իշխատակելով: Ասկայդ այս երկաթի “գրացը, բայն գրքին հետ շփոթել էր եթէ ասոր համար երդիտաքիւ, կուռուեին մեղանաւ գիրք գրելու տառաձեւերը, եւ եթէ այս գրչուն թեան գործին որով գարերէ ի վեր կը գրէին մագաղաթի վրայ մատեանները, երդիտէ համարուեր, միջնցեռ իրաքանութեան մէջ՝ նշզգես մերձակայ բոլոր ազգացն նշնպէս մերն առ հասարակ եղին էր պարապատս: Կը լուսանիմ որ յետագաբ մասամբ կինային այսափառ շփոթելութիւն մը ընել, եւ երբ օրինակի համար կ'ըն-թեռնութիւն գրել էրաւ երդիտեան:” կարծէին թէ նոյն ըլլայ ասոր հետ այն թէ ցցացնեին դքարտեմն պահստալ եւ ընթիւն մաշալը: Են, եւ նման խօսերոյ դռախոթ է նոյնպէս որ

“գրելու եւ աղբիչու երկու իմաստն ալ ունին
հայերէնին մէջ, եւ նաեւ մատենագիրը եւ
մարգ մակը մատղիր եղած են յաճախ ճշգելու
եւ թիւրիմացութեան առիթ չոտալու. այսպէս
երբ Կորին կը խօսի “Եւս ունին, գրելու-
մասն, կամ թարգման մը (Ասկ. Ես.)” “Եւս-
ունին, եւ նոյն իսկ դարեւն եսքը Սիմեոն կրո-
նաւոր ի Պահաժաման՝ Պրկողն Տաղկապահ մէջ՝
թէ Պատաման գծի գրով գրողն. եւ պատամա-
նակից գրեւն նեփն. (յուսաբէն է չաձամօս.)
Կըսենք դարձեալ որ այսպիսի գաղափարի
շփոթութիւն մը կարելի էր ոմանց քով. եւ նոր
հեղինակաց քով ալ չեն պահիր հնոց բացա-
տրութիւնքը լու. Հասկինալէն ծագած թիւր
գաղափարներ. օրինակի համար երբ ինչընեան
բուզանդայ եւ Օրպիկեանի յիշած “Ա-բ-ա-նէն
մատանի, բառէն գրի տեսակ մը հետեւցոցած
էր գէթ փորագրութեան տարրեր կերպէն այս-
պէս կոչուած, մինչդեռ իրանեան իրաց հմատ-
յեցը յանձնանօթ չը որ խօսն է Արքայց արքայնի
կըսոն վրայ, եւ Արքայ է Իրանեան արքայից
կըսանջնը: Այսպէս նաեւ շփոթութիւն մըն է
ունին: Հին մատենագրաց հոսքերէն հետեւց-
նելը թէ Հայք գրի գիւտէն յառաջ Պարսկաց
եւ Յանաց “Եւս լարէնն,” իրը թէ Հայերէն
լըցուն այն տառերով կը գրէն. մինչդեռ
“գիրն այս տեղերը կը նշանակէ Դպրութիւն
կամ լեզու նոյն Ազգաց:” ինտիմ մ’որուն վրայ,

2. *Urtica*, *Scopoli*, *Fl. It.* 24, *Urticaria*, *Fl. It.* 1, *Urt. Urt.*

տեղոյս չէ երկար խօսիլ: — Սակայն այս ամենն ընդուռնելով հանդերձ՝ գծաւար է այս պիսի շփոթութիւն մը համարի պատճառ ծագման "Երևանի բերք անուանակցութեան: Նախ այն շփոթութիւնը մասսամբ միայն կարելի էր, եւ Հնոց չէր կրնար անծանօթ ըլլալ "Գրել բառին բաղմաղան կիրարկութիւնքն եւ իմաստները այն հնոց՝ որոնք միջեւ անցամ "Երեւ զորիւ կը հնային ըսել. (Հման. Ասկ. Պաւլ. Հար. Բ. 467 եւ այլըւր.) Եւ արդեամբք ինչպէս կարելի էր շփոթել "Գրցնու ու "Գրիչն, երբ օրինակի համար՝ կը կարգային թէ Գրեցո քրաւ եւրովիս եւ որմաններու (Գ. Թագ. Զ. 29) կամ "Սպցես երկուս տունն, եւ քրեցի ի նոստ զանանան որդուցն Խրայէլին (Եւք. Իւլ. 9) եւ անթիւ նմաններ ու փառաբերականք: Ի՞նչ ուրիշ գաղափար կրնային ունենալ, երբ օրինակի համար Մ. Խորենացւոց քով Ցորքայ մասին կը կարգային (Բ. ը) "Բուսն հարկանել զրգագար վլամաց ձեռք, ուր ոչ գոյր գեղագութիւն, եւ ձեղքել ըստ կամաց մեծ եւ փոքր, եւ քերել ըլլանգամբ եւ կազմել որպէս ասախակի, եւ էրեւ նոյնու ըլլանութիւն իւրովք ործառու եւ այլ այսպիսիս: — Վերջապէս անկարելի էր որ ոմանց միալ գաղափարան յառաջ գար անուանակոչութիւն մ'այն տառածեւերու՝ որ գարերով՝ (Քնչեւ Ժ. գար անգամ)՝ գործառութեան մեջ էին. եւ ամենուն ծանօթ էր թէ ինչ գրով կը գրուեին այն տառելի:

Ամելի լաւ եւ ճշմարտանման կիրեւայ ուրիշ մեկնութիւն մը, թէեւ այս ալ բոլորովին զերծ ըլլայ տարակուտեւ: Խնձնինքան այսպէս կը գրէ: ¹ "Երէնիսէիք... Պատճառ պասպէս կոչչելոյն ունամբ համարին ոչ սակա երկաթի գրաւա գրելոյն ի վերայ մագապամեայ թղթոյ, այլ սակա նանակն՝ զոր գործէին յայնժամ չ խնձէ երէնիսյու: ² Այս կարծիքը նախընթացէն աւելի

պիտօնեաց գերիշխանութեան ներքեւ եւ սեհզանն զորութեան ուղ զորէ էր, մասկան է որ գաղափարը, ակրոթեաց զինքը, հոգերու եւն վերաբերեալ գրութիւնը, զատասահականը, թշթակութեանը բարերարաց իշխանութեանց հետ են Յանաւու ու Պարտի թշուալ եւ գործ ուղարկութեան մեջ նույն բարական բարակութիւններու բացնութեանը, զոր այսպահ կը յերշեցն մեր մասենագրեն նաեւ, Աւամանակայ մը արբանաց մեջ՝ ի հետաւալ Խորապար: Ախուն Կըլլար պահ մարս քրցաց մասաւարեն նոյնիքն գրուած կարենել Պարսից եւ Յանաւակարի:

¹ ՀՀայոսաւութիւնն եւն, Գ. 77:

² Հ. Գարեգին Ա. երկու միկաւթիւնքն ալ կը դժու գրելով. ("Հայուսաւ հնա Պարսկամեան պամանական Աննեն, 1886, էջ 56) Այս գերեւուն երկամագիր ըստեւ-

իւուան ունի գոնե յայնմէ որ արդեամիք Հայոց քով ալ գործածուած թանաքի գլխաւոր տարրներէն էր արշապալ, ինչպէս բացայայտ ալ կը վկայէ Արմեակու քերմաղ կամ իրեն տրուած գրութիւնը, գրութեան նիւթերու ուստի եւ թանաքի մասին քանի մը դիտողութիւնք պիտի ընենք յետոյ:

Բայց նաեւ այս երկորորդ մեկնութեան տկար կողմը չի պակսիր: Եթէ թանաքն եր պատճառ տառածեւերուն այնպէս կոչուելուն, — անուանակոչութիւն մ'որ գոնե ժե գարուն սովորական էր, մինչդեռ մինչեւ ժող գար ալ երկամագրի գործածութիւն կը տանեննը, — երբ արքէն գարեր յառաջ միաւ միաւ տառերն ալ կային եւ կը գործածուեին (այսպէս քրոգրդի ձեռաւ գիր կայ արդէն ժ գարուն), ինչպէս եղած է որ պայն մէկ տեսակին յատկացած է այն անուլը: Միթէ միայն "երկամագիրին կը գրուեր արջասպի թանաքով, իսկ բոլորգիր ոչ: Հայ ի հարէկ կրնար որոշում ընել միայն քիմական քննութիւն մը՝ ձեռագրաց այլւեալ թանաքներու գար գար, եւ ընդհանրապէս առանց պապիսի քննութեան վճռական արդինք մը յառաջ չնելք կրնար բերել:

Եթէ այս չէ "երկամագրին, կոչման պատճառը, կը խստավաննիք որ չենք գիտեր որիշ լաւագոյն մեխնութիւն մը, որ գոհացընէ. Ֆիշտ այնպէս ինչպէս մոթ կը մնայ վերջապէս "բոլորգիր ու նոտրու բառին յատկացուին այս պայն մնենին եւ զարմանք չէ որ շատ բան մնիթ ու առեղջուած մնայ մերը, որ գարերով հեռու ենք այն ժամանակներին՝ առանց կարեւուր ու բացորոշ ծանօթութեանց կամ միջնութեանց երբ ուղենք այն ժամանակաց վրայ աւելի աշեղելութիւն ստանալ: Անշուշտ իւր պատճութիւնն ունեցած պիտի ըլլայ՝ օրինակի աղադաւ, "բոլորգիր բառին յատկացուին. Այսօր մենք միայն կրնար հաստատել որ շատ ակյատուկ եւ ակյարամբ է այս անուանակոչութիւնն, առանց ուրիշ գոհացուցիչ մեկ-

ըստ պատճառը հաւանական կ'երեւաց թէ մէյմը երկըթէ գրով քառեւուն համար ըլլայ. Ֆիշտ այ պահ առանձնան շործառած թանաքին պատճառը, զոր երկամթի որսիառ շանութիւն էր պատճութիւնը Ուրէ անց մը փողութիւնի մեջ կը պատճութիւն կ'ընելու (էջ 72) գրելով թէ ձնը Մոտակ կամ կարպիր կաս գրեւու առեն փղոսկիր կամ ի գործ ուղարկութիւն կը դրէին եւ միաւ միաւ միաւ լորդ Երէ (Ստո): Հե հայէն որսն մէկ կողման կը դրէին եւ միաւ միաւ միաւ լորդ Երէ Ծիբէն: Այս եղած է անշուշտ մը հնոց քով գործառաւեց, եւ այս պատճառաւ՝ մը պղոսկանից առի մեր երիտիւքից կուսաւ, ինչպէս յշեցնիք:

նոթիւն մը տալ կարենալու, եթէ անդրագյն հետազոտութիւնը եւ գիւտք նոր լցո մը չսփռեն այս կետի վրայ:

Յարմար թէ ոչ, յատուկ թէ անյատուկ, այս բառերը բաւական հնութիւն ունին, եւ սովորական եղած ըլլալով՝ այժմու գործածութեան մէջ անձգութիւն չեն պատճառեար: Աւստի մէնք այ պահեցինք այս անտանակիւութիւնն: իսկ նորագյններէն՝ անոնք որ մզդ յարմար երեւցան:

Անոնց համար՝ որ ձեռագիւներով զբաղած չեն, կը գննեմք հաս գրերու գլխաւոր տեսակներուն օրինակներ ողբարակները,² որով նախ իւրաքանչւր տառաձեւերու յատկանիշ՝ տարբերութիւնն որոշ կը տեսներն, եւ երկրորդ նաեւ թէ ինչ աղերս ունին ձեռագրաց տառերու այլեւայլ տեսակներն տպագրութեան արդի գործածուածներուն հետ: Իսկ ձեռագիր օրի-

¹ Բնակչութեան (Հանուսութիւն Գ. 78-79) է դիմ ուսո՞ր կը միշտ հնակեալու անոնքները պրամենիք: Երկութագիրն մերօպեան ի զրած մերց թագաւորաց Ռուբենութեաց ուրիշ ուրիշ ուրիշ յայլաւոյլ նույն փառաւ տեսակն առաջարարութեան փարզուացաց . . . Կանոնագիրն է իր յիշրու կուցեալ գիր եւրազացաց, ասին զրած գրեւու գուշը ինչ նաևնեաց՝ յայ առաջ կուցացաւ: Պատապէք օչոյ առան կուցն զամանաց ձեւն, զոր գրիչը մէնք դորու հոգերին վասին երկութագիրն իւրաքանչեալ ին են զատարան զըրտուց եւ ի ձեւ նախդիմաց, եւ անուսանեալ ցննդիր կու 2-սկոտիք: Նույն ի ձեւ մարդուն . . . Փանիք: Մինչնակ երկութագիր մերածն է բազում տարագրութիւն, հարեալ է շրջուց ու համառատութեան, եւ ի մասնիւն ի տպագրութիւնն ու մասնիւն ի մարքեալ մնանք ցրդուց: Ասէ ինչ կը միշտ “Առողջութիւն”, որու վայ խօսեցանց, եւ երես միրին “Առողջութիւն”, զը միշտ համառատութեան մնանքները: Առու վայ յետյ ի գառանձնէ: Դրամեալ զիր շատ պեսնէ և ըստ նաբարութեան փարզուաց իւ տպագրար անշարժը՝ նախն ձեւը մարզը միր երկութագիրն: Բազմաթիւ որինանձներ ան ի զար չ. Կանոն Ա. Անփայլան: “Պատապէք թիւն նույնիւնն իրաւուց: Անհնան 1892 (8^{րդ} մ. Ձ. 88+88+Ձ. 32), Ք մասնաւոր Ցիտ. Ա. Զ. Անուսանանաւ գրաք. 1-70 և մուբան մէջ 1-511)՝ Զարդարեալ կոմ: “Պատապէքն, ոյլեալու ձեւերուն՝ որ ձի զարք շատ յառաջ աւ կամ, արոյու պարուէք մը նաև նախանառաւն մեր մասնակութեան գործիքներն ին Յաւացակ, Ցիտ. Ա. 1-38 (Տարգագիր, ձագագիր, ձիպացիր, գաղապահի եւն)՝ “Պատապէքն, որ կը համապատասխնէ եւ բազում տողոցամետ, ցատ ինքնան գրի առաջ էն, այլ ու անձնականաց հարագիտութեան մեջ եւ նարագրութեան արդինք: Խնայն որդի “հեռացիք, կամ այլուրին գրութեան պյեւայլ նարագանձն գարեւածենքներ ալ, որոնց մեր նրաքան դարձ:

² Մեր ապարակն առաքել առհասարակ եւ հին եւերու (Միջնամյական, Անցնան եւն) նոր փարզութիւնը ի մասնաւորի, յօրինաւ են ձեռագրաց մեր կրու գոյսն, Վրիմեան նամանութեան մասնաւոր գիր: Արարաց Հ. Ա. Ա. Անտանեան, մարտիրին ու ուստափութեան նոյն տառերու ձեռագրաց:

նակաց ճշգրտատիպ նմանահանութիւնը տես մըր “Ցուցակ”, Ցիտ. Ա. 1, առ Քարամեանց՝ Ցիտ. Ա. 1-1 եւ Հ. Ա. Ամիշանի գրութիւնները, զորոնք վերը լիշեցներ: Մէկ երկու կտոր ալ յաջրդներու մէջ յառաջ բերելու առիթ զիտի ունենակը: Գլխաւորներն են յաջրդրքը,

— Գլխունքներ եւ բանիքներ, որուն միայն կը յարմարէր ըստ նիկեան “բոլորի իր մարք, զամ զի տառաձեւերն ստուգիւ բուրե կամ բորբչի են առհասարակ, ոչինչ տարբերութեան մէր արդի տպագրութեան մէջ գործածուածն գլաւագիրներէն, այսպէս:

ԵՐԹԱԾՈՄԾՈՉԻՆՆՈՎԱՑԵԽՆԱԾԱՅԱ
ՆՀԵԱՑԸՆԴԿԱՅՅՆ ԵԽՆԸ. ՔԸՆ ԶԸԱ. — Այնպէս են խօսիս մէջ պահան միւս տառերը՝ Բ, Է, Փ, Ծ, Կ, Պ, Շ, Զ, Ջ, Փ: — Աակայն կայ գլխագիր եղանակաւորութիւն մ'ալ, որուն տառերու այլեւայլ մասները անջատ անջատ կը տառաձեւեան առաջակեն ալ ձուլւած կը գործածուեան այսպէս:

ԵՐԹԱԾՈՄԾՈՉԻՆՆՈՎԱՑԵԽՆԱԾԱՅԱ ԵԽՆԵԽՆԵԽՆԵՑԻՆՏԱՇՆԱԾՊ

— Եւռագրաց մէջ ի հարէէ պէսպիտութիւնը կան ըստ գըշաց, մեծ ու փոքր, հաստ ու բարակ, ձեւերն ալ քիչ մ'այլազան բայց միշտ պահելով երկաթագիր - գլխացըի յատկանիշները, նոյն գիրն է առ հասարակ Գրամոց եւ Երձանագրութեանց մէջ գործածուածն ալ՝ քիչ շատ եղանակաւորուած ըստ ենթակային: Անզպէս արդի տպագրութեանց մէջ՝ նոյնպէս միջնմէսուուկան գրութեանց հատածներու միջիզը կը գործածուին նոյն տառերը իրեւն գլխագիր սա ձեւերով.

ԱԲԳԵԶԵ ԼԽԿՀՂՄՅ

Անոնց երկայնարուն ձեւերը՝ երբ երկաթագրի մէջ ալ գործածուածն, սովորաբար տողի սկիզբն ու վերջը միայն կը գտնուին, իսկ տպաւ մէջ միաշափի կարճասրաւն ձեւեր կը տեսնեին:

բ. Մէջն - հորդուն երինունքը, իրեն յատուկ երկայնաձեռ - շրեքփոսի ձեւերովն, որով է եկան տարբերութիւն ունի նախընթացին: Այլիւայլ աստիճանաւ եւ նրբութեամբ կը տեսուին այս տեսակ տառերը ձեռագրաց մէջ, միշտ նոյն էական նկարագրաւ, որոնցմէ երկաւ աստիճան կը զնենք հու:

ԵՐԱ-ԱՌ-ՄՐՀԻՒՆԻ ՈՎ ՎԱՅՐ ԵՒ-ՆԵԽԵՎ ԱԶԵԿ ԸՄԴ- ՃԵՆՆԵՊԵՐՃԱ ՆՈՐԵ ԵՒ-ԼԱՐ ԻՄՇԱՄՄՆԵՎԴԻՑՆ ԵՒ-Ի ՔԻՆ ԶԱՅ. — ՄՆԱԳԱՑՆԵՐԸ՝ Բ, Ե, Ժ, Ծ, Կ, Ղ, Ը, Զ, Փ:

Ք. Փուր Երինունքն ըսինք էապէս չի զանազանուիր բուն երկաթագրէն, ի մասնաւորի մանր միջնէն գրերու ձեւերը նկատելով. բայց ամրողն ի միամին առեալ ուրոցն իմիր մը տպաւորութիւն կ'ընէ, եւ շարքը շատ անգամ կարծեն բոլորդի երեւյթ կ'անու: Երկու օրինակ անս "Ցուցակ", Տիա. Ա, 5 եւ Գարամեանց Տաֆ. Իբ. 5, երկուքն ալ առելի միջնն ձեւերով: Տպագրութեամբ գժուար է այս ձեւերը ճշգութեամբ յառաջ բերել, նման գրեր տակաւին ծուլուած ըըլլալով: — Միան մերձաւոր գաղափար մը տալու համար կը դնեմք հոս միջնամերոպեան տառերու աստիճան մ'որ շատ մերձաւոր է մեր ի "Ցուցակ" (Տիա. Ա, 5) նմանահանութեամբ յառաջ բերած տառերուն:

ԵՐԱ-ԱՌ-ՄՐՀԻՒՆԻ ՈՎ ՎԱՅՐ ԵՒ-ՆԵԽԵՎ ԸՄԴ-ՃԵՆՆԵՊԵՐՃԱ ՆՈՐԵ ԵՒ-ԼԱՐԻՄԱՍՄՆԵՎԴԻՑՆԵՐԻՒՆԻ ԶԱՅ. — Բ, Ե, Ժ, Ծ, Կ, Ղ, Ը, Զ, Փ:

Դ. Անցուն գէր, (Transition) որուն ըսինք թէ, այլիւայլ աստիճանաւորութիւնք կը տեսնուին ձեռագրաց մէջ, երեք տեսակ անս "Ցուցակ", (Տիա. Ա, 6 և Բ, 7-8): խառն ձեւեր՝ այս տեսակին յատկանին է: Ընդհանուր ամրողն ըըլլալով ալ հոս առհասարակ բոլորդիւնը, շատ տառեր տակաւին երկաթագրի կերպարանքը պահած կ'ըլլան, եւ ըստ պահ նկարագրեր կ'նայ նաև պահպէս փոխուիլ որ աւելի երկաթագրի ձեւերը տիրեն՝ միայն խառ-

նուած ըլլալով հոս հոն արգէն բոլորդիր տառեր ալ: Շատ լաւ եւ միշտ գաղափար կու տայս այս Անցման գրին՝ յաջրդու, որոն տառերը փորուած եւ ձեռլուած են վերջիր միշտ հետեւողթեամբ ձեռագրաց, ինչպէս նախընթացները:

Երթ առ ՄՐՁՐԻՆՆ ով զար տանաւանձաց մնու ճանատարին նորա ու տօր հմասմնագոյն աւս քան զնա: — բ, է, ժ, ծ, կ, ղ, Ը, Զ, Փ:

Նշյն գրին որիշ մէկ աստիճանն է յաջրդն ալ զուն ձեւերը կը գործածուին իրեւեւ գլուխիր նախընթացին:

Ե Բ Գ Դ Ե Զ Ե Ը Ը Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Զ Գ Ճ Մ Յ Ո Զ Պ Պ Գ Դ Մ Ր Վ Մ Ր Փ Ք:

Ե. "Բարեբէն, անշատուկ անուանակոչութեամբ, բուն միջնն-մերոպեան երկայնաձեռ-շրեքփոսի ձեւն է մանրացած եւ քիչ մ'աւելի պարզուած: Գիւրագիծ ըլլալով քան նախընթացները՝ արգէն մ.թ. ժրի գաղափար է տիրող ըլլալ եւ մինչեւ վերջը գործածուած՝ արդի ճանօթ հայ ձեռագրաց ամենամեծ մասին մէջ, եւ յետոյ անցած տպագրութեան ալ: Արդի հայ մասեանք լաւ պահ գրի կողմանէ տարբեր չեն գոնէ 7-8 դար յառաջ գրուածներէն: Համամատելու համար ահա վերցիշեալ խօսքը տպագրութեան տառերով.

Երթ առ միջնէնն ով զար եւ նախանձեաց ընդ ճանապարհս նորա եւ լիր իմաստագոյն եւս քան զնա: — բ, է, ժ, ծ, կ, ղ, Ը, Զ, Փ:

Դարերով գործածուած ամէն տեղ եւ ամէն գրէք, զարմանայի չէ որ միւս ամէն տեսակ գրերէն աւելի պէսպիսութիւն կը անսնենք ասոր ձեւերուն գրչաց զարգացման եւ ճարտարարութեան աստիճանն համեմատ՝ ձեռագրաց մէջ: Բազմաթիւ եւ յաջող նմանահանութիւններ կրնան տեսնուիլ Հ. Ալիշանի վերը իշխուած ճամագրութեանց մէջ, եւ մանաւանդ կիմկիոյ բաժնին կամ "Սիսուանայ", մէջ, ուր կարծես աւելի ինսն տարուած է այս գրին զարգացման եւ կատարելագործման:

Դ. "Նորու, այն՝ զոր ցայսօր ալ կը գործածները տպագրութեան մէջ՝ բոլորդիրն հետ, թէեւ ոչ ամրող գրեր տպագրելու: (ինչպէս նախնիք կ'ընէնին նաեւ մեծամեծ գործեր պահ)

տառերով օրինակելով¹⁾) բայց գոնէ հատուած-ներ, կոստմիներ, խրատագրեր, յաճախ խորագրեր եւն, տպագրութեան միւս մասերէն զատելու համար:

Եշլ առ ճշլեւն ով լուս եւ նախան-յեաց ընդ հանապարհու նորս եւ լըր ի հստա-նադյոյն եւու տան զնու: — է, է, ժ, ժ, է, չ, չ, չ, չ, չ, չ:

Այս ալ ձեռագրաց մէջ բաւական եղա-նակաւորմամբ կը գտնուի. պյանքս որ երբեմ աւելի “ՀԱՐՔԻՆ կամ” “ՇԵՂՋԱԳԻՐ, է: Վերջինս տպագրութեան չէ անցած, բայց աւելի ջար-գանակապ եւ պէսպէս փոփոխութեամբ կը գործածուի այսօն ալ ամէն հայէ իրեւ յեռակէն կամ սովորական գիր՝ անսիպ ամէն բանի հա-մար: Գելցիցի գիր գրելու պյելայլ յու-թէնք ալ կան աւելի կամ նուզա ճաշակաւոր՝ առօրեայ գրի պյելայլ օրինակներով:²⁾

Պաղափար տունիք կարծենք մեր նախնեաց եւ նաեւ արդի գործածուած տառածեւերու, զորմնը իրարու համեմատելով՝ իրաքանչիքին յատկանիշը գիւրաւ կ'որոշուի: նշանքս նախնեաց ձեռքէն ելած գրչագրիք բազմաթիւ փոփոխա-կան տեսակներ ալ կը ներկայացընեն ամէն մէկ տառածեւի, նշնչափ եւ շատ աւելի տեսակներ յառաջ եկած են տպագրութեան համար, որով հայերէն տպարակ իրաւամբ կրնան պարծիլ՝ արեւելեան բոլոր միւս գրականութեանց հա-զեա՞ տառերու բազմազան պէսպուտընեամին ու նոխութեամբ:³⁾ Այս ամէնը հոս յիշել մեր նպատակէն գուրու է:

(Հուշանութիւն:)

Հ. 6. 8.

Հ Հման. Հ. Աղեղանդր Ա. Պաթենտ, “Աղեղա-դրութիւն ի ըստ հաստածու, եւն: Վեճենա 1837. — “Աղեղադրութիւն առևելու Բափուշիք Խաղաման կ. Պար-սկաց, եւն, Կ.Պոլիս, 1853. — Մ. Մ. Միհնարանց, “Աղեղա-դրութիւն եւ առածիւն, առաքարքուու, եւն, պետքրուք, 1872. (գրեակացընեամբ գեր, Առօնիք Ա. Այստենան): — Հ. Պատրու Ա. Միհնար, “Առաքաապութիւնն, Վեճե-սիկ 1834. — Ա. Գալցիան, “Գեղագութիւն հայկական”, Փորիշ 1855. — Յ. Գալցիան, “Գեղագութիւն առևել հայկական”, Կ.Պոլիս 1865, և ուրիշ նորագոյններ:

Ի Ցիս “Աղեղադրուցակ հայերէն առաջ հատելոց ի Միթաքեան տպարակի, Վեճենա 1894, Տ. էջ 8, աւել քան 70 առանք, առվարական եւ գիւրագիր:

Ճ

ՍԱՑԵՆԱԳՐԱԿԱՆ.

ՓՈՒԷՑՈՒ ԲԻՒԶՈՒՆԴԱՑՑԻ

(Հայուսականութիւն:)

Պատանանք Ա. Ներսիսին: Պարագաներն աչքի առջեւ սանենալով՝ պէտք է որ 350 ին կոմ ՅՈՒ ին կաթողիկոս ընտրուած ըլլայ: Այս ժամա-նակ իւսարայի եպիսկոպոսն էր Իրանիս, որուն յաջործեց¹⁾ Եւսեբիոս 362 ին: Ա. Ներսիսին պատ-գամաւորութեամբ առ Վաղէս՝ պյանքն առ Կոս-տանիսու, երթան ամենէն կանոն 383 ին իրայ գրութիւ, որովհետեւ իրեւ ընծայուած Բարեկար-դութիւննեկը ի գույք հանելու համար բաւական ժամանակ պէտք էր²⁾: Մեծ գժուարութիւն կը յարուցանէ Ս. Ներսիսին պատուց: Ազահով պատ-մասն չէ սյս տրոգուած պամանու: իրեւ թէ Ներսիս պատառ եղած էր կայսեր մահմար որդուն մահուան: — որովհետեւ՝ որչափ դիմանք՝ Կա-տանանդիս որդի եւ գահաժառանգ շունէր (Դ, 5, Էջ, 62 ևն.): այլ միայն յենանձնի գուսոր իր:

Կայսեր յա պատութիւնը զարմանափ կեր-

պէլ կը նմանի Ս. Բարսղ Կեսարաց լուսոց

մէկ գէպին Փաւաստոս պատմածին համաձայն՝

Հայ պատուիրակիերան կայսէր արքունիշն հասած

ժամանակից կայսէր միան որդին ծանր հիւսն էր:

Կայսրը Ս. Ներսէսն կը ինդրէ որ աղոն համար

աղօթէ, բայց Ներսէս՝ յանձն չ աղոնը արօթէւ,

քանի որ կայսըն արիսուան կը մնար, եւ 15 օր

պայմանագուման կը գնէ բակում, որ եթէ նյոն

միջոցն մէջ կը լուսոր չգտանայ, աղոն պիտի

մենան: Ցանուահնին օրը անցնելն եւոքը պան

կը մեռնի եւ կայսըր զԱ. Ներսէս նախ մեռ-ցնել կ'ուզէ, բայց վերջը զինքն պատուելու կը զիշանի:

Արդ դիմենք որ՝ երբ Վաղէս 372 ին Կե-սարիս էր, Արքանամենը ընթանակ յանդրեցան

իւրեւ հոն բերելու, որ Վաղէս որոշէց Ս. Բարսղին

պարուել: Վաղէս ճամար ելեւու վկայ էր, իւր իւր

միա որդւուն զիւլ Վաղէսին միաբր գարձեան փոխէ:

Որովհ արիսուան եպիսկոպոս մը զողան կը մկանէ:

Վաղէս աղոն հրամակութիւնը կը ծանրանայ

եւ նյոն դիմերը կը մեռնի: Կարձեալ կ'որչէ

Վաղէս զԱ. Բարսղ արտուրու, ասկան Կարձեալ:

Հրամակ մ'անոր պատուան վճռին գործադրութիւնը

կը խափանէ: Աւասի յանդրեութիւնը չէ ըսել թէ

Հ Հման. այս հիւթոյն մերաբերեալ յօդուանենքը Բ. Dictionnaire of Christian Biography.

Ա. Արքանամենը որովհ անց Կաթոլիկոս թիւն պատուիրակիւնը առ Վաղէս (Կոտոսինիս):

Երկու եղած է. այլ մաս Վաղէսինան Ս. (Դ. Բ.):

Հ Հման. Dictionnaire of Christian Biography I 289b.